

կանց վրայ աւազանման ոսկեհատիկներ, բայց շատ նուազ ըլլալուն: ձեռք չգորկաւ ժողուելու:

դ. Ժողովուրդք կամ Ազգք. — Այս մասին հեղինակին տեսութիւնները զանց կ'ընենք, սովորական գրոյցք ըլլալով, և ոչ անծանօթ ազգայնոց իրենց վիճակը: Շատ ըլլայ ըսելն որ Բատտէ ալ կը ճանչնայ զիսաւոր ազգ 'ի Կովկասեանս զՀայս և զՎերս: և յետ յիշելու մեր ազգին հին կացութիւնը և պէտքէս քաղաքական անցքերը, կը զարմանայ անոր պնդութեան կամ ունողութեանը վրայ, այսինքն իր ազգային ոգին և տարազը պահելը, և զգուշութեամբ մը շատ կողմեր գաղթական ալ սփռելով, դեռ իր միջնաշխարհը չլծողուլը, որ է Եփրատայ և Երասխայ միջոցը: Ըստ սովորական ոճոյ կը նմանցընէ զՀայս՝ Հրէից, ոչ միայն ամեն դիսփուռած ըլլալուն համար, այլ և շահի կամ վատտակի ետեւէ ընկնալուն, թող լով գեղեցիկ արուեստից և դպրութեանց մշակութիւնը: Հին ազգ է, կ'ըսէ, Հայն, այլ ոչ երբեք իբրև քաղաքական զօրութիւն մը ներգործեց օտար աշխարհի վրայ, իր երկրին մերձաւոր աշխարհակալաց հետ միացընելով իր բաղդը: Սակայն այնքան ուժով և ամփոփ է ներքին զօրութիւնն որ մին

չև հիմա անարատ պահեց իր սեփական բնոյթը, և նաև արտաքին կերպարանքը, իր կրօնական ծէսերն և սովորոյթքը. և հին եկեղեցեաց և շինից աւերակաց վրայ կը ցուցընէ՝ որ աստեղծ շատ լաւ կրթուած է եղեր 'ի ճարտարագետութեան:

Սովորաբար վրացիք կրթութեան կողմանէ յետամնաց կ'ըսուին, և յիրաւի այնպէս կ'երեւին՝ Հայոց գործունէութեանը նայելով. սակայն պէտք է խոստովանիլ որ աւելի տոկուն դանդաղացան իրենց երկիրն և ազատութիւնը պահելու՝ մինչև 'ի մեր դարս:

Արուեստք և ճարտարութիւնք շատ անկատար մնացած են, թէ՛ ետեւէ չընկնալուն համար, և թէ՛ հին ոճը կամ եղանակը չփոխելուն. բայց արժանի թելով բանուածքի և միւս գործելու բաւական ճարտար են Հայք յայլնայլ քաղաքս: — Հայոց հիմակուան զխաւոր աշխատանաց և գործոց մէկն ալ է՝ շոգեշարժ մեքենաներով մետաքսահանութիւն. այսպիսի գործարաններ ունին յՈրուսաւոր և յԱզուրիս. ուր թէև աշխատողաց շատերն թաթար ըլլան, բայց ուղիւքն Հայք են, և յաջողագոյնք քան զթաթարս. այս գործարաններէն ելած մետաքսն կը զրկուի 'ի Մոսկուս և մինչև 'ի Լիոն:

### ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԻՊԱՍԱՆԱԿԱՆ

Ա. Յ. ՊԱՐԻՒԼԵԱՅ

### ԳԼՈՒԽ Ժ

Իմաստնոց վարդապետութիւնն.

«Մի է Աստուած ճշմարիտ, մի է աշխարհիս բոլոր ժողովրդոց համար. բայց իմաստուններէն զատ՝ ոչ ոք կ'ըմբռնէ իր պարզ ու անիմանալի բնութիւնը: Ռամիկն հազիւ հեռուէն նշմարելով ազօտապէս, ամպոց

մէջ երևեալ փայլատական նման, բազմացուցած կը պաշտէ՝ տալով հազարաւոր ձևեր, ու ծածկելով խորհրդական թանձր երևութից տակ, ինչպէս որ կը տրամադրէ իւրաքանչիւր ազգաց բարքն և փոփոխ ու զանազան սովորութիւններն: Մի է, այլ երեքանձնեայ. խորհուրդ մեծ և անիմանալի, սակաւուց միայն յայտնեալ, այսինքն անոնց՝ որոնք կը քննեն, կը պահպանեն ու

կը մեկնեն այդ գերազդոյն ճշմարտութիւնը. և ահա դու ևս բարեբաղդ ես որ կոչեցար ըմբռնելու այդ մեծ խորհուրդը:

«Եւ ուրեմն ձախակողմն նստողին, Մեստրիմի իմաստունն, և նա պատմէ քեզի քապիթին մէջ գրտածնները, որոնք մեծ կեպ են անսուրբ աչքերէ: — Ամեն արարածներէ առաջ կար Աստուած մը, անխոփոխելի իր միութեան մէջ: Ո՛վ ես դու, հարցուց իմաստունն, հողոյ ու փուռոյ մէջ թաւալելով անոր մեծութեան առջին: Եւ ահա յաւիտենական խաւարոյն ծոցէն փայլեցան երկու նուիրական բառեր. Որ էն: Եւ միակ ստեղծող յերկինս և յերկրի, և ինքն անստեղծ ու ինքնաստեղծ և միակ արարիչ և սկզբնապատճառ ամենայնի: Մարդիկ ֆենֆ կ'անուանեն զինքը, ուսկից յառաջ եկաւ Պթա, հոգի ամենազօր, և այն երկուքէն Ո՛վր կամ Պրէ, զօրութիւն երկնային:

«Եւ հիմա օջակողմն նստողին, Բակտորիոյ իմաստունն, և նա պատմէ քեզի ինչ որ գրտած է Սրինաց զբքին մէջ, զոր ընդունեցաւ յանմահից Նլպուրդ լերան վրայ: — Կար 'ի սկզբան Չրուան Ախերէս, էակ անհաստանելի 'ի բարձրութեան իւրում, անհուն ժամանակ, անասման ու անսկիզբն յաւիտենականութիւն: Երեն հետ ու իրեն մէջ էր Ենուէր, բանն, աղբիւր և օրինակ ամենայն կատարելութեանց, արարիչ արարածոց: Ասկէց ծնաւ Ահորամազդ, սկիզբն բարուց, և Ահրիման սկիզբն չարի, որոնք պիտի կուտին միշտ իրարու հետ մինչև աշխարհիս վերջը:

«Հետևէ հիմա ինծի մտօք, հետևէ Արեաց երջանիկ բնակարանները, Մերով լերան նուիրական գագաթունքը, խանձարուրբ ճշմարտութեան, լուսաւորիչ տիեզերաց: Անհուն ժամանակին ծոցէն ծնաւ Բրահմա, Աստուած ինքնազոյ, որ է յամենայնի, և ամենայն ինչ 'ի նմա: Գտնաչէս որ կը վազէ, ծովն որ կը գտայ, հոյն որ կը կը շտապէ, ամպերն որ կ'որոտան, շանթն որ կը պոյթէ, իր ձեն, պատկերն ու էութիւնն են: Արարածք 'ի յաւիտենից մտքին մէջ էին, և բոլորն կը կրեն վրանս իրեն ձեռաց կնիքը: Ինքն է կենսից ու շարժումն, ինքն է Նայարան, հոգի որ զնայ ջուրց վրայ, ինքն ստեղծող աշխարհի և ամենայն արարածոց որ 'ի նմա, որոնք առուկուութիւն են իրեն փռասցը: Ունի յիսքեան երեք էութիւն, որոնք իրարմէ յառաջ եկած են. Բրահմա՝ արարիչ, Վիշնու՝ պահպանիչ, և Միա՝ աշխարհաբող ամենայնի:

«Այս, օգ, ջուր ու հող Բրահմայի գործերն են: Ինքն իր շնչով կենաց տուաւ

տնկոց ու ամեն տեսակ կենդանեաց, և իր շնչէն գոյացան մարդկան խիղճն, միտքն ու խօսքն: Մարդն Աստուծոյ վերջին արարածն է, բայց Բրահմայի հաճութեամբը երկրիս բոլոր արարածներէն աղոտագոյն եղաւ, քան գերիային Հոգիները միայն ստորին զատուելով:

«Եւ որովհետև տունկերն ու կենդանիք այնպէս ստեղծուեցան որ կարենան աճիլ ու բազմանալ, նոյնպէս և մարդն երկու սեռ ստեղծուեցաւ, արու և էգ: Առաջնոյն սուտաւ Աստուած վեհութիւն ու զօրութիւն, և երկրորդից գեղեցկութիւն ու բաղդրութիւն: Առաջինն անուանեց Ագիմա, որ կը նշանակէ առաջին մարդ, իսկ երկրորդն Եւա, որ է լուսն կենաց:

«Գնացք, ըսաւ ապա, սիրեցէք զիրար, ու ծնէք երկրիս վրայ ձեզի նման էակներ, մինչև աշխարհիս վերջը, Ես, տէր ամենայն արարածոց, ստեղծեցի զձեզ որպէս զի պաշտէք զիս. և որոնք որ հաւատան ինծի, մասնակցին իմ երանութեանս յետ կատարածի աշխարհիս: Սորվեցուցէք այս բաները ձեր որդւոցը, որպէս զի յիշեն զիս, և գիտնան որ միշտ իրենց հետ եմ, քանի որ հնչեն իմ անունս:

«Ու բնակեցուց զիրենք կղզոյ մը մէջ, ուսկից աւելի գեղեցիկ ու պտղաբեր չէր գտնուէր ծովուց վրայ, և ապա շարունակեց այսպէս իր պատուէրները:

«Զեր պարտոյն ըլլալ բազմացնել երկրիս այս գեղեցիկ մասը, և տարածել իմ պաշտօնս բոլոր ձեր որդւոց մէջ: Աշխարհիս միւս կողմերը տակաւին անբնակ են. բայց ապա թէ որ ձեր որդւոց թիւը այնչափ աճելու ըլլայ, որ այս կղզին չբաւէ կերակրելու զամենքը, հարցրենն իմ կամքս զհիւսք, և ևս կը յայտնեմ թէ ինչ պիտի ընեն:

«Այս պատուէրները տալէն ետք՝ աներևութացաւ: Այն ատեն զարժաւ Ագիմա իր ընկերոջը, զիտեց զինքը և զարմացաւ. Աստուծոյ այդ հրաշալի գործոյն վրայ, որուն զանգուր ու նուրբ մագերն արձակ կը ծածանէին սպիտակաթոյր ուսոցը վրայ, կրկնապատկելով իր բնական գեղեցկութիւնը:

«Արեն կը խոնարհէր Ո՛վկիանու մէջ հորիզոնին վրայէն, և ծաղկանց բաժակներն կը կանգնէին 'ի վեր՝ ծծելու երեկոցեան կենդանարար ցօղը: Հազարաւոր երկնագոյն թռչուններ կ'երգէին ոստոց մէջէն հանոյական երգեր. կայծանիչ փոսուռայն կը սաւառէր զայարութեան մէջ. և բոլոր բնութեան հազարաւոր ձայներն կը բարձրանային առ Բրահմա, որ իր երկնային բնա-

կուժեան մէջ կը զուարճանոր իր արարածներովը :

« Հասաւ զիշերուան մութն . լռեցին թռչուններն անտառին մէջ , և բոլոր գործն բնութիւնն հանգչեցաւ ՚ի վաստակոց : Այն ատեն Ազիմս անտեցաւ իր ընկերոջը , գրկախառնեցան կոշտով զիրար սրտուանէ , և հանգեան միւս արարածոց պէս զեղեցիկ դայարութեան վրայ :

« Այսպէս երջանկաբար կ'ապրէին իրարու հետ երկու առաջին ծաղկանայտը , և տխրութեան ամպն աակախին չէր խռոված այդ երանաւէտ կենաց անդորրութիւնը : Բայց որ մը , անսովոր անհանգստութիւն մը սկըսաւ սողալ այդ մարտըր սրտերուն մէջ : Չարանիթ ոգին նախանձեղով Բրահմային կատարելագոյն գործոյն և անոնց անհամեմատ երջանկութեանը վրայ , շնչեց տակամէկ գազտնի խօսքով և ազդեց սրտերնուն նոր ու անձանօթ իղձեր : Երթանք գրօնելու կղզոյն միւս կողմերը , ըսաւ Ազիմս իր ընկերոջը , և տեսնանք թէ կրնանք արդեօք սակէց աւելի զուարճալի տեղ մը գտնել :

« Ելաւ հնազանդեցաւ ամուսնոյն , և սկըսան երթալ միատեղ : Քաղցին ամբողջ օրեր ու ամիսներ , հանգչելով երբեք երբեք ջինջ աղբերականց եղբրը կամ երկնաբերձ ծառոց ստուերին տակ , որպէս զի պատրաստութիւն արեգական ճառագայթներէն : Բայց որչափ կը հեռանային իրենց առաջին բնակութենէն այնչափ կը գողար իւրաքանչիւր վերջապէս համարձակեցաւ և ըսաւ իր ամուսնոյն : Ազիմս , չերթանք աւելի առաջ , վասն զի յայտնապէս Աստուծոյ հրամանին դէմ կ'ընենք թողլով մեզի սահմանած բնակութեան տեղը :

« Այ՛ վախճար , պատասխանեց Ազիմս իր սիրուհոյն , դեռ իրեն ըսած անբնակ երկիրը չհասանք : Յառաջ , ու միշտ յառաջ : Մարդս անոր համար ծնած չէ որ մնայ ծուլութեամբ այն տեղը ուր տեսած է զլոյս :

« Ախտն յառաջել նորէն : Ելաւ կը հնազանդէր միշտ , և Ազիմս կը փափաքէր շարունակ նոր բանիւր տեսնել ու գիտնալ : Հասան վերջապէս կղզոյ վերջին ծայրը , և գտան հօն ծովու նեղ անցք մը , ուսկից անդին ուրիշ երկիր մը , որ կարծես կը տարածուէր անսահման տարածութեամբ անգլոր բան զէրբիզան հեռուտոր : Ծովէն դուրս ցցուեալ ծայրերէ ձևացած անձուկ ու զժուարագնայի ճամբայ մը կը միացնէր զկղզին անձանօթ ցամաքին հետ :

« Ելրու ուղևորներն կեցան հօն ապաւած : Դիմացի ցամաքն կարծես զարգարուած էր

պէս պէս սաղարթալից ծառերով , և կարկաչելով կ'աստառէին ռստէ յոտս գունակ զունակ թռչուններ , և կամ կրամովին կը սուտանէին յօշու : — Քեղեցիկ տեսարան , գոչեց Ազիմս , ի՞նչպէ՞ս ախորժակս արեւը ըլլայ հօն տեղի պողոց ճաշակն : Ելուր սիրելիդ իմ , երթանք ճաշակելու : և թէ որ այդ ցամաքը լաւագոյն գրտնենք բան գտնիր , հօն հաստատենք մեր բնակութիւնը :

« Կիմն գողալով կ'աղաչէր Ազիմային որ ալ չի փորձէ Աստուծոյ համբերութեան չափը : — Այ՛ թէ հոնգիտ ու երջանկ չենք այս կղզոյն մէջ , մի թէ չունինք հօս քաղցրակամ Պատուշներ , և զուարար ու ջինջ ջուրեր՝ մեր քաղցն ու ծարաւը յագեցնելու : Ինչու անյազութեամբ հետամուտ կ'ըլլանք ուրիշ բաներու :

« Այ , երթանք , կրկնեց Ազիմս հրամայական ձևով , ի՞նչ գէշութիւն ըրած կ'ըլլանք , եթէ տեսնելու երթանք այդ անձանօթ երկիրը :

« Այսպէս ըսելով վազեց նա ծայրից վրայ , և Ելա ալ ետևէն սրտաթունդ : Երբ տեսաւ Ազիմս որ կը վախճար Ելա ջուրէն , ՚ի վեր առաւ զինքը ուսողը վրայ , և փոխելով քայլերը հաստատութեամբ քորէ քոր , կարեց ու անցաւ շուտով այդ խոնաւ ճամբան որ կը բաժնէր իրմէ անձանօթ երկիրը :

« Հապի . Թէ հասեր էին արգելելալ ամուսնու , և ահա յանկարծ լսեցին անաւոր շառախիւն մը . և զպարագագ ծառերն ու ծաղիկներ , և ինչ որ տեսեր էին հեռուէն , բոլորն ալ տնրիւթացան յսկան թօթալիւ : Այն անցքը որուն վրայէն անցիր էին , խորատուցեալ յանդուռն ծովուն անհագնազ զղորդմամբ , մնալով միայն աստ անդ քանի որ կտորներ , որոնք չէին կրնար ծառայել ետ գառնալու :

« Չուարթ դայարութիւնն զոր խեղճերն տեսեր էին միւս ափունքէն , ուրիշ բան չէր , եթէ ոչ խարեական երկոյթ մը , դասանագործութիւն շարանիթ ոգոյն , որպէս զի անհնազանդութեան մէջ ձգէ զիրենք : Ազիմս ճանչցաւ այն ատեն իր սխաւիւր , և լքալու ու յուսահալ , ընկաւ արտատառալով իրեն Ելա , գրաւ ձևագրեց ուսողը վրայ ու ըսաւ . — Այ՛ լքանիր սիրելիդ իմ , քիթանք պաղատելու առ Աստուած , որ ներէ մեր յանցանալը :

« Ելա լուսեցաւ ամպոց մէջէն ձայն մը որ կ'ըսէր . — Կիմ գա , մեկտար ամուսնոյդ սիրոյն պատճառաւ զոր բերք էի քեզի սիրել , սակայն յոյսդ իմ վրաս էր , անոր համար կը ներձի քեզի ինչպէս նա ամուս

նոյց թու շնորհիւ զ: Բայց մտիկ բրէք: մէկ մ'ալ ոտք պիտի չկոխէք այն երկրիք ու բերկրութեանց բուրաստանը, զոր մեզի համար ստեղծեր էի որ երջանիկ ապրիք: Չեր անհնապանգութեամբը ահա շար ոգին տրեք երկրիս: Չեր որդիքը պիտի գատապարտուին 'ի ցաւս, և քրտամբ երեսաց աւտելու իրենց հացը 'ի քաւութիւն մեր յանցանացը, և ապա պիտի սպականին ու պիտի մոռնան իմ անունս: Ային դու, մի լար, պիտի հասնի գթութեան ժամը: 'Կոյն օրը Ա իշնու գտերացդ մէկուն ծոցը իջնալով, պիտի աւնու մարմին մարդկային ու պիտի բարոզէ ամենուն իմ խօսքս, ինչպէս նաև ապագայ կենաց ակնկալութիւն մըք ու միջոց մը մեղմելու քաշած ցաւերնին սրտեռանդն աղօթիւք:

«Քաւալբրուելով Տրահմային խօսքերէն, ոտք երան երկու լացողներն և սկսան շարունակել արտումնաց ճամբանին, Բայց նոյն օրէն սկսեալ, պարտաւորիցան 'ի ծանր աշխատութիւն, և քրտամբ երեսաց կը գտնուին հացերնին»:

«Աստուծոյ հրամանին համեմատ բազմացաւ մարդկութիւնն երկրիս վրայ: Ագիմայ ու Եւայի որդիք այն աստիճան շատան ու սպականեցան որ այլ չէին կրնար խաղաղութեամբ ապրիլ իրարու հետ: Առացան Աստուծոյ անունը, բարիքը ու խոստումները. և նա ձանձրանալով վեճակէս իրենց ապականութեան աղաղակից ու կը բարձրանար մինչև յերկինս՝ թողուց գիւրներ երեսէ: Իր կայծակը կ'որոտար միշտ ամպոց մէջ, օգտակար աղգարարութիւն մը ապականելոց. բայց նորա չուզեցին լսել Տրահմային ձայնը, և թագաւորն Գայիտա յանդգնեցաւ մինչև անէժքեր արձակել կայծականց գէժ, սպառնալով որ եթէ լռելու չըլլան, ելլայ իր պինուորներովը տիրապետելու երկնից»:

«Այն ատեն սահմանեց Աստուած ահաւոր պատիժ մը տալ իր արարածոցը, որպէս զի 'ի խրատ ըլլայ մնացողը ու անոնց որդուց: Գարձոց աչքերը երկրի վրայ, փնտռելու բոլոր մարդկութեան մէջ մէկ մը որ արժանաւոր ըլլայ երկնից գթութեանը, և գտաւ զարգարն Այայվապատս, որ անարատ էր առաջի Աստուծոյ»:

«Այդ արդար, երկիւզած ու աստուածավախ մարդն երբ անգամ մ'իբ աւաւտան լուացուի կը կատարէր Ա իրինի նուիրական ըրոց քով, յանկարծ այնաց մէջէն բազմազոյն փայլուն թեփով փորրիկ ձուկ մը մօտենալով իրեն, Ագատէ զիս, ըսաւ, որովհետև ինձմէ աւելի մեծերն որ կ'ապրին հօս' կը սպառնան կլելու զիս:

«Գթալով արդարն ձկան վրայ, առաւ ու դրտ այն սղընձէ ամանին մէջ, որով ջուր կը հանէր գետէն, և տարաւ իր աղբատին բնակարանը: Բայց օր բոտ օրէ զգալապէս կ'աճէր այդ ձուկն, անանկ որ տեսնալով Այայվապատս որ այլ չէր կրնար կենալ ինչ և է ամանի մէջ, հարկադրեցաւ տանելու ու ձգելու մերձակայ լճակի մը մէջ»:

«Այդ արդար ու բարեգործ, ըսաւ ձուկն' որ անչափապէս կը մեծնար, տար ու ձգէ զիս 'ի Գանգէս»:

«Ինչպէս կրնամ, Հարցուց արդարն. չունիմ' այնչափ ոյժ ու զօրութիւն»:

«Փորձէ, պատասխանեց ձուկը: Այվապատս ամուսնուցն ուտաւ որ թեթեւ էր, և տարաւ ձգելու մեծ գետը: Այդ մեծամարմին ձուկը ոչ միայն թեթեւ էր յարդի նման, այլ և կը ստուէր չորս կողմը քաղցր անուշահոտութիւն մը. ուսկից իմացաւ արդարն թէ Աստուծոյ կողմէն պատգամաւոր մը պիտի ըլլայ, ու կեցաւ հօն տեսնալու ըլլալիքը»:

«Իրացընէ թիչ առնելն ինզրեց իրմէ ձուկը որ տարուի յԱվկիանոս: Եւ երբ հասաւ իր փափորին, ըսաւ այն ատեն Այվապատսին: Մտիկ բրէ, ո՞վ սուրբք. աշխարհք մօտ է ընկղմելու ջրոյ տակ, և պիտի մեռանի ամենայն մարմին: Փութայ շինելու քեզի մեծ նաւ մը ու պատսպարուէ մէջը բուկիններով: Առհետք բոլոր տնկաչ հունտերէն, և զոյց մ'ամեն ազգ կենդանիներէ, բաց 'ի անոնցմէ որ կը ծնանին 'ի շոգւոյ և յսպականութենէ, վասն զի անոնց կենսական սկիզբը չի յառաջադայր տիեզերաց մեծ շունչէն. և սպասէ ապա վըստահութեամբ պատահարաց»:

«Այդարն կատարեց ըստ հրամանին, և բոլոր ընտանեօքն ապրեցաւ ջրոց ապականութենէն Հիմայայայ քարձանց վրայ: Ա իշնու. կ'ազատէ զձեզ մահուանէ, ըսեր էր նաև ուն առաջնորդող ձուկը. իր շնորհիւր թրամբս պիտի ողորմի մարդկութեանս: Ինացէք հիմա ուրեմն ու կատարեցէք Աստուծոյ կամբը և բազմացէք ու աճեցէք երկրիս վրայ»:

«Յիրաւի այնպէս եղաւ ինչպէս որ կարգադրի էր Յուրտեանական: Չրոց ապականութենէն հարիւր տարի ետքը, ծնաւ Իմաստունն Ազգիգարտ, թոռն Այվապատսի, այր արգար ու երկիւզած»:

«Կը բնակէր ինքը Գանգա երկիրը, և ամեն օր երբ կը ծագէր արշալոյսն ու կը հասնէր վեճակոյն, Ազգիգարտ կ'առանձնանար ծածուկ տեղ մը, անտառաց խորբը կամ նուիրական գետոց փափուրը, ու կը մատուցանէր Աստուծոյ ողջակէր: Հօն

խորանին առջին տարածուած, յետ արտասանելու զԱմ խորհրդական, որ է աղօթք առ Աստուած, կ'երգէր Սաղիչի երգը, այսպէս.

«Տէր աշխարհի ու արարածոց, ընդունէ ծառայիդ խոնարհ պաղատանքը, 'ի բաց թողլով պահ մը յախտենական կարողութեանդ խոկումը: Մէկ նայուածքդ բաւական է մարբերու հոգիս:

« — Եկուր առ իս, այնպէս որ լսեմ ձայնդ երբ կը շնջէ տերևն, կը խոխոջէ ցուրն, ու կը ճարձեմէ նուիրական բոցն:

« — Պէտք ունի հոգիս շնչելու ամենամաքուր շունչդ: Եւ աղօթիցս, տէր աշխարհի ու արարածոց:

« — Քու խօսքդ շատ աւելի քաղցր է ծարաւեւջ հոգւոյս, քան թէ գիշերուան արտասուքն անապատին աւազին վրայ. շատ աւելի քաղցր է քու խօսքդ ինձի, քան թէ մօր մը ձայնն իր որդւոյն:

« — Եկուր, քեզմով կը ծագի երկիր ու կ'ատրքանան արմտիք. քեզմով կը զօրանան սերմանք ու կը փայլեն երկինք աստղերով. քեզմով կը յղանան մարք և իմաստունք ուսանին զճնարարութիւն:

« — Ծարաւի է հոգիս ճանչնալու զքեզ ու ազատելու իր մահկանացու մարմնէն, որպէս զի յափշտակուի 'ի լոյս ու վայելէ երկնից երանութիւնը:

« Սպա զառնալով արևուն որ կը բարձրանար փառօք հաստատութեան կամարին վրայ, այսպէս սկսեալ խօսիլ իմաստունն Ազգիգարտ:

« — Ո՛վ պայծառ ու ճառագայթագեղ արեգակ, ընդունէ այս իմ աղօթքս զոր կը նուիրեմ քու փառայդ:

« — Ընդունէ, ինձրեմ, իմ պաղատանքս. ինչնան ճառագայթներդ տեսնելու իմ եռանդնալից սիրտս:

« Ո՛վ արեգակն, դու որ կը լուսաւորես զերկիր, ու լուսովդ կը պողպեմքս, պաշտպանէ գիս:

« — Կը զարմանանք հիանալի լուսոյդ վրայ, ո՛վ ամենամաքուրդ արեգակ, պայծառացուր և ուղղէ իր նպասակին մեր մտքեր:

« — Փահնայք զո՛հիք ու երգովք կը պատուեն զքեզ, ո՛վ ամենամաքուր արեգակ, որովհետև կը ճանչնան զքեզ իբրև ամենագեղեցիկ՝ Աստուծոյ ստեղծուածոց մէջ:

« — Կը փափաքեմ երկնային կերակրոյ, կ'աղաչեմ խոնարհ պաղատանօք որ շնորհես ինձի քու մեծագին պարգևներդ, ո՛վ չքնաղ ու պայծառ արեգակ:

« Այսպէս աղօթեց Ազգիգարտ, այք

բարեպաշտ ու սիրելի Աստուծոյ: Իսկ Պաւլոս, իր իմաստուն ուսուցիչն, օր մը անբիծ ու ծաղկապսակ երկնջ մ'ընծայելով իրեն, ըսաւ. Ա՛հա քեզի ընծայ մը, զոր կը պատուիրէ Բրահմա ընկելու այն ամենայն մարդոյ՝ որ կ'աւարտէ Աետայի ուսումը: Ա՛լ ասկէց ետք պէտք չունիս ինձի, ո՛վ Ազգիգարտ. մտածէ հիմա որ զաւակ մ'ունենանա, որպէս զի կատարէ մարմնոյդ վրայ այն արարողութիւնները, որ կարևոր են բանալ տալու աշխդ երկնից բնակութիւնը:

« Հայր իմ, պատասխանեց Ազգիգարտ, ինչպէս կրնամ զաւակ ունենայ, որ երբէք ճանչցած չեմ զկին: Ծարաւի է սիրտս սիրոյ, բայց չգիտեմ առ ո՞ ուղղել իր խնդրուածքը:

« — Տուի քեզի մտաց կենսք, ըսաւ զարձեայ իմաստունն, հիմա ալ կու տամ կենսք սիրոյ ու երջնակութեան: Գուտարս՝ Պարվատի, զերազանց է քան զամենայն օրիորդս իմաստութեամբ ու գեղեցկութեամբ: Այն օրէն որ ծնաւ, քեզի սահմանեցի 'ի կնութիւն. սակաւին մէկու մը հետ կապած չէ սիրտը. և ոչ ոք տեսած է իր շնորհալից դէմքը:

« Արախացաւ Ազգիգարտ ու ձեռք տուաւ գեղեցկին Պարվատեայ: Անցան տարիներն, և չկար իրենց անգործութիւնը խռովելու պատճառ մը: Հօտերին նոյն կողմերը ամենէն գեղեցկունի էր, և հունձն օրհնեալ մ'Աստուծոյ: Բան մը միայն կը պակսէր լրացուցիչ իրենց երջնակութեանը. Պարվատի ամուլ էր: Անօգուտ տեղ ուխտի կ'երթար Գանդէրի նուիրական ջուրերուն, անօգուտ ամեն նուէրքներն ու պաղատանքներն. և ամութեան ութերորդ տարին կը մօտենար, յետ որոյ, ըստ օրինաց, պիտի բաժնուէր իր ամուսնէն իրբև անօգուտ ընկեր մը:

«Ազգիգարտ սաստիկ տխրած այս բանիս վրայ, օր մ'ընտրեց իր ուլուց մէջէն ամենէն ընտիրն ու գեղեցիկն, և զճաց առանձին տեղ մը ողջակէզ ամուսուցանելու Աստուծոյ: Աստուած իմ, ըսաւ, մի բաժնեք զայն զոր գու ինքն միացուցիր... և չկրցաւ չարունակիլ խօսքն 'ի հեկեկանաց:

« Եւ ահա մինչդեռ նա զեռնամած կու լար ու կը հեծէր աղակով զԱստուած, ձայն մը լուսեցաւ վերէն. — Դարձիբ տունդ Ազգիգարտ, լսեց Աստուած աղօթիցդ ու գրեացաւ վրայդ:

« Իբր զարձաւ նա տունը, մէկէն ընդ առաջ ելաւ Պարվատի ուրախութեամբ ու ծիծաղելով, որպէս թէ երկար ատենէ 'ի վեր տեսած չլլար զինքը: Հարցուց Ազգիգարտ թէ ինչ կը շնանակէր այդ տարօրի-

նակ ուրախութիւնը: — Մարդ մը պատասխանեց Պարվատի, խոնջ ու տածանեալ, եկաւ հանգչելու ձեր սարքիւնային տակ: Մատուցի իրեն ըստ սովորութեան ջուր, բրինձ ու կաթն. և երբ կը մեկնէր, ըսաւ Վերտոջ տխուր է ու աչքերդ կարմրացեալ յարտասուաց. բայց քաջալերուէ, վասն զի պիտի ունենան վերջապէս տղայ մը. Վաչագան անուանէ զայն, այսինքն ծնեալ յողորմութենէ, որ կենդանի պիտի պահէ ձեր սէրը ու փառաւորէ ձեր ազգատոհմը:

« Ազգիգարտ սաստիկ ուրախացած լսածին վրայ, պատմեց իր կողակցին ինչ որ պատահեցր էր իրեն զոհադործութեան ատեն, և երկուքն ալ միխիթարուեցան, մտածելով որ ցաւոց ժամանակն պիտի լըննար, ու պիտի չբաժնուէին իրարմէ:

« Դնաւ ակնկախու տղան, անհամեմատ իր սեռին մէջ, թէ և ունեցաւ ապա Պարվատի ուրիշ շատ զաւակներ 'ի փառաւորութիւն իր տանը: Երբ երկոտասանամեայ եղաւ Վաչագան, Ազգիգարտ իր հայրը, մտածեց տանիլ զինքը լեռան վրայ, և շնորհակալ ըլլալով Աստուծոյ նուիրել ուլ մը:

« Երբ կ'անցնէին թանձրախիտ անտառի մը մէջէն, տեսաւ բոյնէն վար ընկած աղանդ գեղեցիկ ձագ մը որ աւար պիտի ըլլար օձի: Վաչագան զիմեց արութեամբ սողնին վրայ, գաւազանի մէկ հարուածով սպաննեց զայն, և գրաւ գարձեալ զաղանին իր բունին մէջ: Մայրն որ կը թըռչըտէր ձագին չօրս կողմը, ցաւոց աղաղակաւ լեցընելով օգը, փոխեց ձայնն ու շնորհակալ եղաւ գթասիրտ տղուն: Եւ Ազգիգարտ կ'ուրախանար մտքէն՝ տեսնելով որդւոյն քաջութիւնը ու բարեսիրութիւնը:

« Երբ լեռան կատարը հասան, սիրտան միատեղ փայտ կտրե՛ն զոհադործութեան համար: Բայց ուր զոր ողջակիզման համար բերեր էին, կտրեց կապը ու փախաւ մաշտառուտից մէջ, անանկ որ անկարելի եղաւ գտնել վերտախի: Ըսաւ Ազգիգարտ իր որդւոյն. — Ահա պատրաստ է փայտն ու սեղանն, բայց կը պակսի ողջակէզն: Գնաւ գաւառոյն բոյնը զոր աղատեցիր քիչ առաջ, և որը հօս աղանձագը, որպէս զի նուիրեմ Աստուծոյ՝ փախած ուրչն տեղը:

« Վաչագան երբոր կատարիլու վրայ էր Աստուծոյ կամաց հակառակ հօրը հրամանը, ահա լսուեցաւ իրանմայի անաւոր ցասման ձայնը. — Ինչու՞ կու տան այդ հրամանը որդւոյդ: Միթէ՞ անսր համար ազատեցիր աղանձագը օձին կոկորդէն, որպէս զի զուք նմանիք անոր չարութեանը: Նա որ կ'աղաւաղէ այս կերպով ըրած բա-

րեգործութիւնը, արժանի չէ ինծի: Մեղար Ազգիգարտ, 'ի քառութիւն մեղացդ, զոհէ ինծի որդիդ այդ սեղանոյն վրայ:

« Ազգիգարտ լսելով այսպիսի հրաման մը սաստիկ տիրեցաւ, ու ցաւոյն սաստկութենէն գետին ընկած սկըսաւ աղաղակել: Պարվատի, ո՛վ սիրելիք իմ Պարվատի, ի՛նչ պիտի ըսես թէ որ ես միմակ գառնաղու ըլլամ տուն, ի՛նչ պատասխան պիտի տամ քեզի, թէ որ պահանջելու ըլլաս ինձմէ սիրելի գաւակդ:

« Այս կերպով անդադար կու լար մինչև իրիկուն, չկարենալով ձեռք զարնել ահաւոր զոհադործութեան, և ոչ ալ ուզելով անհնազանդ դառնիլ Զարիտեանականին հրամանին: Բայց Վաչագան իր հասակէն անելի սրտի արութեամբ մը կ'աղաչէր հօրը որ զոհէ զինքը ըստ հրամանին Աստուծոյ: Վերջապէս համակամեցաւ Ազգիգարտ, և դուրջով կապեց իր որդին սեղանոյն: Բայց երբ սուրբ քառե՛ր պիտի զենուր զանմեղն, ահա Վիշնու աղանակեցաւ եկաւ ու հանգչեցաւ տղուն գլխուն վրայ և ըսաւ. — Ո՛վ Ազգիգարտ, կտրէ զոհիդ կապերը, և ցրուէ ժողոված փայտը: Գո՛հ է Աստուծո՛ր Հնազանդութեանդ, և որդիդ իր պատրաստականութեամբը հանոյացաւ Աստուծոյ: Թւարէ՛ երկար տարիներ երջանկութեամբ, վասն զի բու ցեղէդ պիտի ծնանի ակնն կայանն Դիւանագու, որուն ծոցոյն մէջ պիտի զգնեմ ո՛վ զձե՛ մարդկային, մարդկու թեան փրկութեանը համար »:

ԳԼՈՒԽ ԺԱ.

Ուրուականն.

Խօսեցաւ ձեռքին մէջ ներքինի ծաղիկ ունեցող միւս իմաստունն ալ: Խօսեցաւ Վիշնուի մարմնամալուն վրայ, որ էր ութիերորդ յետ ստեղծման աշխարհի: Եկաւ նա, կ'ըսէր իմաստունն, եկաւ աստուածայինն Պարամատմա՝ ոգի տիեզերաց, Գալի-եուկա առաջին ժամերուն՝ որ էր չորրորդ դար աշխարհի. և էր նա քաղցր որպէս զմեզը և անմեղ որպէս զգառն: Ելաւ նա 'ի ծոցոյ Դիւանագուի, և հաշտեցուց զԲրահմա իր արարածոց հետ: Գերբնական ան ու սարսափ մը դրուեց զերկին ու զերկիր. խորհրդական ձայններ աստեցին նորա գալուտը անապատին ձգնաւորաց. կանդարմայք հնչեցուցին զօդ երկնային ներգաշնակութեամբ. ծովուց ջուրերն հրճուեցան մինչև ցանդունդս, և լեցուեցաւ բոլոր օդն գեղեցիկ անուշահո-

տութեամբ. և երբ առաջին անգամ ճշեց Քրիշտո, ճանչցաւ նորէն բնութիւնն իր տէրը ու արարչը:

Եարունակեց այս կերպով ձեռքին մէջ ներքինի ծաղիկ ունեցող իմաստունն, և իր երկու մեծարելի ընկերքն կը յաւելուին ինչ որ համեմատ էր իրենց վարդապետութեանը: Ըսին թէ ինչպէս այդ սուրբ անասաւորներն վաղձամանակեայ էին, և թէ ինչպէս այդ վերջին աստուածածնութիւնն կանխագոյն էր հազար այջտօի տարի, և նոյն իսկ լեզուաց պատարակին ճամար Աքքատի քահանայից սահմանած ժամանակէն ալ առաջ էր: Յիրար, վասն զի Քուշայ այդ գոռոզ որդիքն, անասաւոր աւագուց մէջէն Սենաարայ երկիրը գալով, և պատմութիւն չունենալով կամ մոռնալով իրենց անցեալը, ժողովեցին ցան և ցիր աւանդութիւններն և Արեւաց առաջին պատմութիւնները, որ խառնուած էին Սեմայ թափառական որդւոց մթին յիշատակաց հետ, և խանգարելով իմաստը, այդ պիտը խառնորդէն Հիմնեցին իրենց հրէշաւոր կուտապաշտութիւնը: Աւելցուցին ապա թէ շատ աւելի հին էր մարդկային ցեղն քան ինչ որ կ'աւանդեն քաղցեսոյք, և թէ ճշմարտութեան լոյսն պարզէ է Արեւելից, ինչպէս անէ արեգական լոյսն:

Իրենք կը խօսէին, բայց պատմին կամ ուշ չէր դնէր այդ խորունկ խօսակցութեանց, և կամ չէր հասկնար իմաստը: Ինչպէս որ երեկոյեան դէմ ընակի մը վրայէն բարձրացած շողից կը մարգտեն խիտ մառախլով անձայն հովտածորը, նոյնպէս այդ խօսքերն առ փոքր փոքր մթազնեցին պատմին միտքը: Ի սկզբան կը զարմանար ու կը յարկաւորէր մտքը այդ բարձր խօսակցութեանց վրայ, և մտադրութեամբ ուշ կը գնէր իմաստնոյն ըսածին, որպէս թէ յԱրմաւիր իր արքունեաց մէջ ըլլար, և լսէր բանաստեղծ քերթողի մ'եղբարը կամ պանդխտի մը կեանքը, և կամ իր ցեղին առաջին պատմութիւնները: Բայց կամաց կամաց սպրդեցին երակացք մէջ անսովոր յոգնածութիւն մը երբև 'ի գինոյ, և ուժաթափ և ուշամոռաց բրին գինը: Երբեմն իրբեմն կը փորձէր գգաստանալու, և նոյն վայրկեաններուն կը հասկնար իմաստ մը և կամ խորհրդածութիւն մը, բայց չէր շարունակէր նոյն մտադրութիւնը: Իսկ այն իմաստներն ու անյոգ խորհրդածութիւններն, կը սահէին մէկէն մտաց աչքէն ու կ'անհետանային, ինչպէս կայծակն որ կը փայլի և ապա կ'անհետանայ խաւարի մէջ: Իմաստունքն իմացան Հայոց թագաւորն վիճակը, և անկնարկութեամբ մը յա-

ռաջ մտնեաւ մէկէն մատուական, ու մատոյց պատանոյն հիւրընկալ բաժակ մը: Իր կանաչապոյն ըմպելիքը: Արա իմից ախորժածանք ու զօրացաւ: Ըմպելիքն ախորժական էր, և այնպէս երեցաւ իրեն թէ կը դուլանցէր կոկորդը, կը զարթուցանէր թշուրբաւ զօրութիւնն ու կը լուսաւորէր միտքը: — Իմէ, — ըսաւ իմաստնոց մէջէն մէկը, — պէտք ունիս զօրանալու հոգւով ու մարմնով: Չկրցար համբերել փորձանաց, և ճշմարտութեան խօսքերն ձանձրացուցին զքեզ . . .

— Աչ, — պատասխանեց մէկէն Հայոց թագաւորը. — միշտ ախորժեի եղած է ինծի լսել իմաստնոց վարդապետութիւնները: Չիր խօսքերը բոլորովին նոր չեն. կը յիշեցնեն ինձի, թէպէտ աղօտապէս, անհետ թեանս ատեն լսածներս սրբազան մարդոց բերնէն՝ ծննդեանս լերանց մէջ:

— Ճշմարտութիւնը, — պատասխանեց միւսը, — արեգական պէս է, որ կը սփռէ ամեն կողմ իր լուսոյն ճառագայթները: Արեւակի ին մեղի Հայերն, և ոչ թէ ըսա՞ր Քաղցեսոյց ըսածին՝ դաշտագետնոյն ազգերէն կը սերին: Այդ սնապարծներն կը համարին որ իրենք բազմապոյցած ըլլան զերկիր մարդկութեամբ, մինչդեռ իրենք անհետ ենք եկած են 'ի Սենաար, Արեւաց այս մեծ գետնոյն բերանը, որ պիտի ողողէ զերկիր արգասաւորելով ամեն տեղ, կ'ուզեն թու՞մք ըլլա՞յս գետնոյն, սակայն պիտի ընկղմին ու կորսուին մէջը: Ինչպէս որ Աստուած մի է ու եռանձնեայ, նոյնպէս մի է ու եռանձնեայ ճշմարտութիւնը: Իրան, Յուան, Մեսոպոթիմ, Գանգես, Երասխ ու Նեղոս, պիտի միանան կործանելու Ներքովթայ որդւոց հրէշաւոր դորութիւնը: Քու ցեղը, ո՛վ արքայ, Արիաց ազնուական ցեղէն է: Զօրաւորն Հայկ մի թէ կը պատերազմէր Ներքովթայ բանակին դէմ, թէ որ երկու բանակաց զիջաողներն արեւանակից ըլլային իրարու: Նոյն ատենէն թշնամիր իրարու և սպրդեցին, կը տէէ տակախն նոյն թխամութիւնը, բայց այն է գէշը, որ անհաւասար է հիմա երկու կողմանց ոյժը: Ներքովթայ ժողովուրդն շատ զօրացած է հիմա, և բախտին անակնկալ յաջողութեամբ կուտացած՝ կը կարծէ գոռոզութեամբ թէ կրնայ տիրել բոլոր աշխարհի: Բոլոր բազմամարդ և բնութեան ու արուեստից տարբերով հարուստ երկիրներն իր անպազուստանը նշաւակ եղած են: Տիրուքն ու Միտն իրենց զեղեցկաներկ ու ծիրանեղոյն կերպասովն ու բեհեզով, Արեւմտեան ծովուն կղզիներն իրենց սպիտակափայլ մարմարխոնովը, Մեսոպոթիմ իր ախորժական համեմովն ու

նրբահիւս կտաւո՞վը, Ով՛իկիր իր ոսկուն՞ն ու մայր փայտո՞վը, Բակտրիաստան իր յազթ ուղտերո՞վն ու մեծագին հիւռնքո՞վը, հեռաւորն Հնդկաստան իր երփնազոյն փափուկ բուրդո՞վն և հիւսկէն հարուստ հանդերձիւքը, և Հայաստան իր քաջընթաց ձիերո՞վն այդ ժողովրդեան սննդք արշաւանացը զրզիւ կը գտնեն: Իրենք զուարճութեանց ու հեշտութեանց մէջ ընկզմեալ փոյթ չեն ընել բանի մը, վասն զի վաստակ ու ապահով են Շամիրամոյ պատերազմափորձ հանճարոյն վրայ, որ առջի ստացածներն ապահովեցնէր զան, կը մտածէ նորեր ալ ստանալ կամ յայտնի պատերազմով, և կամ կեղծ պայմաններով ու բարեկամութեամբ: . . . ստիպելով ի հարկատուութիւն:

Այս իմացաւ հարուածն ու խոնարհեցուց խաչերը, ւսուանց պատասխան մը տուաւ: Բայց միւսը շարունակեց խօսքը հարուածելով միշտ զպատանին բանիւք:

— Ո՛հ, ինչպիսի քաջ ուսուցիչ է նա խորնութեանց: Իր գեղեցկութիւնը, որ... կը մայրաքաղաք ժամանակին խանգարման դէմ, մահուան ծառին կը նմանի, որուն հովանոյն տակ հանգչելով անգողոչ ուղևորն, կը ննջէ յախտնական քունը: Զքեզ ալ, ո՞վ քաջաբերտ, ըմբռնեց նա իր թակարդին մէջ, ինչպէս քեզմէ առաջ ուրիշ շատերը: Երբս հելլտալեաց ու զուարճութեանց ատեն կորուսին կեանքերնին, իսկ զու պիտի կորուսանն ոչ միայն կեանքդ՝ այլ և ազնուական ծննդեանդ պատիւը:

Հայոց թագաւորը լսելով այդ ծանր խօսքերը, չբորկացաւ ամենեին, ինչպէս քանի մը ժամ առաջ ըրեր էր: Բայց տարակոյտն, դժնդակ տարակոյտն, կը տագնապէր սիրտը, միշտ աւելի և և հատար ընծայելով երեք քողարկեալ մարդոց ըսածներուն: Վերջապէս, մի թէ յայտնի, ստոյգ ու անհակառակելի փորձով պիտի շհաստատէին ամեն ըսածնին: Ուրեմն այն փորձերուն կը սպասէր, ատոնց կը փախաբէր, և ամենեին ուրիշ բանի փոյթ չէր տանէր նոյն վայրկեանին: Պրոտը տաքցեր էր, և արիւնը կ'ետար երակացը մէջ:

— Թողուք զիս, — ազադակեց պատանին, որ կը վախճար ու կը դողար, և իր խօսակցին ըսածին համեմատ, մա՛հը մօտեցած կը համարէր: — Խօսեցէք անոր վրայ, և անոր սիրոյն ու Սանտիին մահուանը վերայ, որոնց համար եկած եմ հօս: Երեւեցէք, տեսքք, անհամբերութեանս, և յախարհի իրայ չափազանց հոգ տանելուս. տէր չեմ իմ անձիս: Անստուգութեան մէջ ձգեցիք զիս, ըսէք ճշմարիտը՝ որ անստուգութեան

վիճակէն ընտրելի է: Խօսեց զիս արգեթ այդ կինը, Թո՛ղ ըլլա՛յ. փարստին երազներս թաթաւի թաղա արեան մէջ, մեռնի ինձի հետ Հայկաջ ցեղն . . . բայց իմանա՛մ նախ ճշմարտութիւնը, թող յայտնուի ճշմարտութիւնը, ամենադառն ճշմարտութիւնը, բոլոր իր գառն պարագայիւքը:

— Թէ եր կ'ուզես, լաւ է, — ըսաւ ներքինի ծաղիկ ունեցող իմաստունն: Ծորութիւնք ընտթեան, անցեալն ու ներկայն, առէք տեսանելի երևոյթ թագաւորին առջև: Յուցէք իրեն իրկրիս վրայ ամենէն աւելի սիրելին, այնպէս որո՞ղ կերպով՝ որ խաբեալ զգայարանն ճանչնան մէկէն ճշմարտութիւնը: Բացուէ ուրեմն վարազոյդը խորհրդական, որ կը ծածկիս դանցեալս:

Այս հրամանին, անտեսանելի ձևոք մը բացաւ սեւագոյն վարագոյրը, որ երկու բաժնուելով ամփոփեցաւ երկու կողմանց վրայ, և տեսնուեցաւ ընդարձակ միջոց մը Գատանին բան մը չտեսաւ ներսը, և երբ մարեցան յանկարծ բոլոր ճրագները, անհետացան չորս կողման ատարկաներն ալ:

— Կը թողունք զքեզ առանձին, — ըսաւ իմաստունն, — ու կը հեռանանք: Ուղղէ բոլոր իղձերդ այդ մութ միջոցին վրայ, արեւաչաբրդ և աղաչէ Աստուծոյ որ լուսաւորէ զքեզ:

Պատանին ուրիշ անգամ մ'ալ առանձնացած գտաւ ինք վիերը, Հպատակելով հրատանին, ուղղեց աչքերը առաջիկայ տեսարանին, սպասեց երկար ատեն, և վերջապէս կարծես թէ մութն երթալով պայծառաբար: Կ'երևար ներքսակողմը որպէս թէ հարթ ու անհաստատ բայց միանգամայն խորունկ ու թափանցիկ մակերևոյթ մը, որուն մէջ կը նկարուէր կամաց կամայ անորոշ ու փոփոխական երևոյթ մը, խառնակ ստուերով և ստուերախառն լուսով ու ձևով, և նորատեսակ գոյներով: Ի՛նչ կը նշանակէր այդ բանն. ինչ մեկնութիւն տալու էր այդ կրկնատեսիլ երևութիւն, հարթիւն ու խորունկիւն, ուղղիւն ու գոգաւորիւն, Տեսածն հանգարտ ջրոյ երևոյթ մ'ունէր, բայց ի՛նչպէս կրնար ջուրն այդպէս կախուած կենալ օդոյ մէջ քողաձև: Ոչ, ջուր չէր այդ տեսնածը. որովհետև իր անթափանց ծոցոյն մէջ չէր կրնար յոտաջ բերել այդ զանազան ձևերը, և աճիլ ու լուսաւորուիլ, ձևաւորուիլ ու գունաւորուիլ: Կը տարածուէր աջ կողմը մութ զանգուած մը, կ'երկայնէր, կը բաժնուէր ի գագաթունս և ի կատարս, որոնք արեգական ցլովմամբ կը փայլէին ոսկեգոծ: Կեռաւելի ներսը կը տեսնուէին աստիճանաւոր

բլուրներ նախ կապտագոյն, և ապա մա-  
նուշակագոյն ու կանաչագոյն, աստ անդ  
սպիտակ ու լուսաւոր կէտերով, որոնք  
աւելի շատ կը տեսնուէին ստորոտը լճակի  
մ'ափունքը, որուն երեսը կարծես կը ծա-  
ծանէր նորածագ արփուոյն քաղցրաշունչ  
հողմով:

— Բլնունիք, — գոչեց պատանին զար-  
մացած:

Եւ բոլոր մտադրութեամբ զինքն ամփո-  
գիելով, սրտաբախ անձկութեամբ կեցաւ  
հօն անշարժ, ու կը դիտէր այդ մոզական  
տեսարանը, որ իր անհամբեր աչքին առջև  
կամաց կամաց ճշմարտութեան երևոյթ մը  
կ'առնուր: Կը փնտռէր կարօտանօք ու կը  
գտնար իր սիրելի տեղուանքը, զեղեցկա-  
տեսիլ գագաթունքը, լճին թումերը, շէն-  
քերը, և ոտն առ ոտն բոլոր այն բաները,  
որոց յիշատակը քաղցր էր իրեն: Եւ շարու-  
նակելով այսպէս յիշողականին զօրութեամբ  
և գոզցնս պատասխանելով սրտին ըմբօք,  
կ'ելլային այդ շոգելից տեսարանին մէջէն  
լուսաւոր ձևեր ու պատկերներ, և տեսա-  
րանն երթալով կը կենդանանար: Այո՛, այդ  
տեսածներն իր հայրենի երկրին լեռներն  
էին, անկիւն Վանայ քարաձայուն էր. տու-  
ներուն այդ խումբը որ կ'երևար խորերը,  
Արմաւիրն էր. այո՛, իր սիրելի Արմաւիրը,  
այդ կանաչագեղ ծառերն Բլնունեաց նուէ-  
րական սօսիններն էին. իսկ այն գիծն որ օ-  
ձապառոտ կ'երկայէր լճին եզրերէն, այն  
ձաղկապառչ ձամբուն էր, ուսկից պատա-  
նեկութեանը ատեն այնչափ անգամ անցեր  
գնացեր էր բարեկամաց հետ:

Եւ յիշուի այդ ծանօթ ձամբուն վրայ  
զուարթ կանաչութեան մէջ երկու երկրա-  
սարդներ տեսաւ, որ ուրախ զուարթ կը  
ճնճէին խրոխտալով: Երկուքին զգեստն  
ալ միաձև ու միազոյն էր, ուսկից հաւա-  
նակաւ էր կարծել թէ եղբայր ըլլան  
իրարու: Մին քիչ մ'աւելի բարձր էր հա-  
սակաւ ու զեղճամամազ, կ'երևար որ  
քիչ մ'աւելի աստիճանաւոր ըլլայ, ու կը  
չնետր ընտանեբար ընկերոջը ուսին վրայ.  
Իսկ միւսն նշանաւոր էր իր գանգուր ու փայ-  
լուն մազերովը, և կը տեսնուէր վրան բա-  
րեկանութեան հետ նաև յարգանք մ'առ  
իւր ընկերն: Բայց այնու հանդերձ զոչ  
կ'երևային իրարմէ, ու եղբայրական կարե-  
ւոր խօսակցութեան մը գրաղած էին:

Քիչ ատենէն կանկ առին, և Արա հիտց-  
մաբ կը դիտէր զիրենք, Տեսաւ որ երկու-  
քէն մէկը ձեռքին մէջ փայտէ գոգաւոր  
գործի մ'ունէր, աջակողմեան ուսէն դէպ  
ի ձախ կուշտը կախուած, ու վրան ձգուած  
աղեաց գօրութեամբ փափուկ մատերով

ձայներ կը հանէր: Արդեօք զգայարանաց  
խարէութիւն էր տեսածն թէ իրական  
ճշմարտութիւն: Կիթառին ձայնը կարծես  
որդ կ'երգուով հասաւ ականջին:

— Սանտի, այո, Սանտի, — աղաղակեց  
խոտովնայ:

Կարծես թէ ալ հօն չէր, կարծես որ մօ-  
տէն կը տեսնէր իր անցելոյն քաղցր յի-  
շատանքին մօտ, ու տեսաւ ինք զինքը  
բարեկամին մօտ, ու նոյնացեալ այն զեղ-  
ձանամազ պատանուոյն, որ նստեր էր մար-  
գագետնոյն փափուկ խոտերուն վրայ,  
Սանտիին քովը, որպէս թէ խօսակցելով  
հետը ու վայելելով կիթառին անոյշ ներ-  
դաշնակութիւնը:

— Եւրոսանկէ, կ'ըսէր ընկերոջը խան-  
դակաթ ձայնին: Քաղցր է ինձի կիթառին  
ձայնը, բայց շատ աւելի քաղցր քու ձայ-  
նիդ արձագանգը:

Այլ Սանտի լուր էր. զետին ընկեր էր  
գործին — աղջերկ:

— Ոչ, — պատասխանեց նա իր բարե-  
կամին. — ոչ կիթառս կը հնչէ այսուհետև  
և ոչ չրթունքս կ'երգեն: Չնս տեսնար:  
Մեռած եմ:

Գատանին զինց զնա մտադրութեամբ,  
և զող ու սարապի մ'ըմբռնեցին ոսկորնե-  
րը: Սանտի, իր Սանտին, ալ նոյն ծիծա-  
ղադէմ ու վարդագոյն պատանին չէր, ինչ-  
պէս ճանչցեր էր երբեմն ու սիրեր: Ուսած  
ու կապուտակեալ երես մը, և վիրաւոր ու  
արիւնզաւանդ անգամը, ինչպէս յայտնի էր  
աղտեղի ու պատառաւառուն զգեստներէն:  
Արտեանուէրն խորասուզեր էին ակնա-  
կապինն մէջ, և սև ու գանգուր մազերն մա-  
կարգելայ քուցերբուն վրայ, ուսկից կը ծո-  
րէր այտուցեալ պարանոցին վրայ աղտեղի  
ջուր մը: Խղճուողի մը դիակն էր, զոր ահա-  
ւոր էր տեսնելը, բայց ահաւորագոյն լսելն  
նոյն դիակն իստիւր:

— Ո՛վ Սանտի, — գոչեց պատանին սար-  
սափած. — Սանտի, սիրելիդ իմ, ինչ է այդ  
ողորմ վիճակն յորում կը գտնուիս:

— Սպաննեց զիս, — պատասխանեց  
Սանտի կերկերաձայն:

— Ո՛վ:

— Աթոսա, — քու չքնաղ ու սիրելի  
Աթոսադ:

— Աթոսա. — թրթովեց պատանին գո-  
ղալով: Չեմ հասկընար . . .

— Այո, — յաւել ուրուականն. — Մի  
թէ այսպէս չէ՛ այն նեղգաւոր կնոջ անունը,  
որպէս զի կարենայ ծածկել այն անուան տակ  
իրեն անբանական սէրը: Այլ վայրապար  
Այդ անամօթն ծանօթ է ամեն կողմ իր գոր-  
ծելովը: Ամենայն ոք կը ճանչնայ զինքն ՚ի

Բարեկոն, ու կը խորշի իրմէ: Երկիրդ պի է իբրև թագուհի, այլ արհամարհ իբրև կին: Ոչ սէր՝ այլ ատելութիւն այն կնկան դէմ, որ կը թակարդէ զիշխարխառն անզգոյշ հիւրը:

— Ո՛հ, իրան է ըսածդ, — աղաղակեց Արա խոցուելով կարեմէր:

— Հնար է որ սոտէ աննչացելոյ մը շըրթուներն, — Հարցոց Սանտի խստութեամբ, Նոյն իսկ կենդանութեանս ատեն լսած ունիս երբէք ստութիւն մը մանկութեան բարեկամիդ բերնէն:

Այսպէս կը խօսէր ուրուականն, և երթալով կը զեզնադուներ, կը մթննար ու կ'անհետանար իբրև զերազ, որ կը թողու քնացողին մահճի՞նք ու կը ցնդի:

— Ա՛հ, ոչ, կեցիք, մի՛ թողուր զիս այսպէս սիրելիդ իմ Սանտի, — ընդհատեց Արա, կարկառելով ձեռքերը բարեկամ պատկերին: — Չեմ տարակուսիր ըսածնեքուդ զիս, կը տարակուսում աւելի իմ զիսս: Կենացս զիս, ամեն բանի զիս, որովհետև այդ կնկան զիս ունեցած հաւատքս նուազեցաւ հիմա ու պակսեցաւ:

— Ա՛յդ աստիճան կախարդեր էր նա զքեզ, — գոչեց Սանտի, — դառնալով իրենն ու տարրութեամբ մը զիտելով զինքը: Եւ գուցէ վաղը դեռ . . .

— Ո՛հ, ոչ, մի՛ վախնար. կ'երգչու՞մ Բրզնո՞ւնեաց նուիրական սօսեաց զիս, կ'երգչու՞մ Հայկոյ զիս, որ մէկ մ'ալ պիտի չի նայիմ'անոր երեսը: Սպաննել զքեզ, զքեզ մարդկանց մէջ ամենասիրելիդ, ամենազնիւդ և ամենընախրդ: Կրնամ այսուհետև մտնենալ իրեն անցատուսն, և ընդունել համբոյր մ'իրմէ անասրսափ: Բայց մտիկ ըրէ, — շարունակեց Արա, ներէ զքեզ սիրողին ու հաւատա որ միշտ պիտի սիրէ, և պատասխանէ իմ այս հարցմանցս: Ի՛նչպէս եղաւ որ ճանչցար զինքը: Ի՛նչպէս պատճառ եղաւ քու մահուանդ: Ստոյգ էր ուրեմն Հայաստանի մէջ տարածուած համբան այդ տխուր պատահարին զիս:

— Համբաւոյն տարածած գրուցաց մէջ քիչ բան ճշմարիտ է, — պատասխանեց Սանտի: — Մտիկ ըրէ ուրեմն, ո՞վ արքայ, և տես թէ ինչպիսի կնկան մը զիս զբերէիր սիրտդ: Կիտես, սիրելի, որ անցեալ տարի Բագայազիս ամսոյն առաջին օրը (զոր Բարեկայիք Մկուր կ'անուանեն,) մեր հրաժեշտի վերջին ուղջոյնը տուիք իրարու: Որդիական ու իշխանական պարտքդ կը կոչէր զքեզ քաջին Արամայ քովը, որպէս զի զսպէք զինուր զապտամար ժողովուրդս: Իսկ զիս նորոց իրաց հրապայրքն, վառաց սէրն, ու երիտասարդական անմտածողու-

թիւնն ձգեցին Անասարայ կողմերը: Ո՛հ, ուր էր թէ մտիկ ըրած ըլլայի մտերմական խորհրդոցդ, որ կը հրաւիրէիր զիս 'ի պատերազմունչ Մաժական, որպէս զի զուրթ երգելով համբաւեմ պատերազմաց քաջութիւնները, պատերազմի վտանգները, յաղթութիւնները և յաղթանակները: Բայց հակառակ դրաց անգութ աստուածն իր զօրաւոր ձեռքովը մագրեւս բռնած էր, և կը քաշէր զիս բռնի 'ի Բարեկէս բռնած էր, և կը զեցիկ յոյսերով ու ակնկալութեամբ. և կայ, ու Միլիդապ նուիրական անտառին մէջ . . .

— Ո՛հ, ինծի պէս, Սանտի, ինծի պէս . . .  
— Այ՛ո՛, զժբախտաբար. նոյն կերպով անփորձ հիւրը կը կորսուի, նոյն կերպով լերան արծիւը կը բռնուի թակարդի մէջ: Ես այնմանապէս տեսայ զինքը լսեցի քաղցրահնչիւն ձայնը, և խաբուեցայ իր հրապուրիչ խօսքերէն: Չէի կրնար հաւատալ իմ անձիս. երբանկութիւնս երազ մը կը թուէր ինձ, որ պիտի ցնդէր առաւօտեան արշալուստին հետ: Որովհետև ինչպէս կարելի էր որ անձանթ օտարական մը, երգոց աննշան արուեստաւոր մը, Բարբլու պարսպաց տակ հասած մէ և նոյն օրը հանդիպէր անհամեմատ զիւրեցիկութեան մը, որ չունենար առաջուց իր սիրելիները ու նախանձաւորները: Արդեօք այն կտրիճ պատանիներն, պատասնկութեամբ ու զեղով զարգաւորալք, որ կը խռնէին նուիրական որմոյն մէջ, յաջող բախտ մը փնտռելով, մեռան արդեօք ամենքն այ: Բայց գուցէ թագուհին ուշ դուռ կամ մեծից գանձը, իմ սիրտու նուիրուած ըլլալով նախասակման կամօք Միլիդապ, Եւ յիւրափ, մի՛ թէ կը սիրեն որդիք Բարբլու, ինչպէս մենք, մի անգամ միայն 'ի կեանս, անկեղծ ու մըշտընջիւնաւոր սիրով: Այսպէս կը մտածէի, ու իր խօսքերն համեմատ կու գային մտածութեանցս ու զատաստանիս: Սէր կը փրնտըռէի իրենին պէս անկեղծ ու զօրաւոր, բայց անօգուտ: Ամենայն ոք կը տեսնար ու կը փափաքէր իրեն իբրև թագուհւոյ, բայց ոչ ոք կը սիրէր իբրև կին: Միայն էր, միայն կը գտնար ինք զինքը մեծատարած ինքնակալութեան սահմանաց մէջ, իբրև ամայի կզգի մը 'ի ծովու:

Հառաչեց պատանին, ու սաստիկ աղաղակ մ'արձըկեց սրտին խորէն, նման գազանի մը մոնչելուն, և իբր կը խոցուի 'ի կողմ ճարտար որտորդի մը նետէն: Ստուգին ըսածնեք Արամիրայ խօսքերն էին, իսպրեբայն նոյնպէս խօսեր էր նաև իրեն:

— Հարունակէ, — ըսաւ Արա անհամբերութեամբ, — շարունակէ:

— Կը սիրէի զհնրը, — սկըսաւ դարձեալ ուրուականն ցաւագին. — Կը սիրէի բոլորով արտիւ. Կը սիրէի միշտ իբրև կին ու կը մեծարէի իբրև թագուհի: Այ, կ'երգնումս յանուն մեր հնոյ բարեկամութեան, որ ընդունայնասիրութիւնն ու փառամոլութիւնն չկուրացուցին զի: Տեսայ, ճանչցայ ու վարուեցայ Հնար իբրև թագուհի, բայց նա գով չըլլալով, ուզեց Հիւրընկալել զիս իր արքունիքը: Ահնն անգամ մը սիրելէն ետքը, չի գիտեր, չի կրնար, չուզեր ծածկել իր սէրը, այլ կը զարդարուի անով, իբրև մեծագին մարգարտով մ'աշխարհի առջին, որպէս զի ամենայն որ տեսնայ ու նախանձի վրան, բայց վաղը ձանձրանալով յանկած, 'ի բայց կը նետէ իրմէ մինչև այդ օրուան զարդ Համարածը: Ահա նոյն բանն հանդիպեցաւ ինձի այ արքունեաց մէջ. ա՛մ բարձայ 'ի մեծ բարձրութիւն, և ամենքը կը յարգէին ու կը մեծարէին զիս, և արդար նախանձու նիթ կ'ըլլայի ամենուն: Բայց ես չդեղձանելով բախտին անակնկալ յայտնութենէն, ամբոխին պատուապրութեանցը մեծարանքը կը պատասխանէի միշտ, և մեծերուն զովութեանց այ շնորհակալու յարգութեամբ: Ինքն էր միայն կենացս նպատակն ու սրտիս սիրածը: Բայց ինչ կերպով պատուաստանց նա իմ սիրոյս: Գե՛ս Հազիւ երկու լուսիք սակեր էին, երբ Շամիրամ սկըսաւ չսիրել զիս: Իրաւունք ունէր: Հայաստանի անշուք երգիչ մը . . . Բայց ինչո՞ւ ուրեմն բարձրացուց զիս մինչև իր գաւը: Ինչո՞ւ երգուաւ մտնջննաւոր սէր մը:

Կ'աղաչէի ու կը թախանձէի զնա, բայց նա խոյս կուտար ու կը պատուակէր սիրոյն նուագումը պատճառ բերելով ինքնակալութեան անընդհատ հոգեբը, ու ստիպողական պատերազմի մը պատաստութիւնները, զոր կ'ուզէր յարուցանել Արևելից վերջին սահմանաց վրայ բնակող ժողովրդոց գէ՛մ: Այ անկէց ետքը լմնցան ինձի Համար թանձրաբուն բաղբին զիմաց կախաղանաւոր բուրաստանաց մէջ գիշերային գեղեցիկ զբաստեքները, լուսաւոր աստղերով պարզարուած կապուտակ կամարին տակ. և անոնց փոխան կը հեծէի միայնակ ու երեսէ ընկած մոռցուած սենեակաց մէջ: Կ'իմանաս. միայնակ ու երեսէ ընկած: Այս է ահա Շամիրամի հաւատարմութիւնը իր երգ մանր:

— Լմնցու՛ր, աղաչե՛մ, — աղաղակեց Հայոց թագաւորն խղճուկ ձայնով սրտին անձկութենէն:

— Ա՛յո, մօտ է լմննայու: Իրիկուն մը գառն կասկած մը խռովից ու կեղեքեց

սիրտս: Գաւառանեալ էի . . . ուզեցի երթալ, գտնել զհնրը, աչքովս ստուգել դաւաճանութիւնը, և գէթ իր բերնէն լսել վճիռս: Բաբախելով սիրտս սիրով ու դաւնութեամբ, սենեկէս գուրս վազեցի, ու յառաջեցի այն ծածուկ ձամբէն որ կը հանէր թագուհւոյն բնակարանը, թէպէտ շատ օրերէ 'ի վեր արգիլեց նա որ չընեմ այդ ձամբան, բայց անկէց ետքը ո՛վ մտիկ կ'ընէր իրեն: Կ'եռար արիւնս, տէր չէի իմ անձիս: Աղաչեցի, բայց ընդունայն տեղը, դուռը փակ էր, ուստի ետ դարձայ տխրութեամբ: Ասակած մ'եկաւ միտքս: Ելայ արքունիքէն. կը ճանչնային զիս պահապանները, ուստի չարգիլեցին ձամբան: Ա՛ր կը վազէի անձկութեամբ արտի, Բաբելոնի անվերջանալի ձամբաներուն մէջէն: Գուշակէ, Միլիդգայ նուիրական անտառը, ուր կը վկայէր սիրտս թէ գտնամ զՇամիրամ, ինքնակալութեան ծանր հոգոյ և մօտաբու պատերազմի պատրաստութեանց զբողոքած: Ճշմարիտ էր սրտիս վկայութիւնը: Տեսայ զհնրը հեռուէն, աղէկ մը շրջապատեալ իր բեհէղեայ սպիտակ շրջաղգևտարն մէջ, ուրուն ստորոտէն կ'երևար մանուշակագոյն երկայն պատմուճանն, արծաթի վերջաւորը: Փայսաւ, երբ տեսաւ զիս, և անձանոթ նախանձորայ ալ իրեն ետեւէն, այնպէս որ խուռն բաղմութեան պատճառաւ չի կրցայ հասնիլ իրենց, ու անտառին օձապղտոյտ ձամբաներուն մէջ կորսնցուցի հետքերին: Ինքն էր, ո՛չ, յայտնալէս նոյն ինքն Շամիրամ էր: Փայսառակեցան աչքերը. բօզոյն տակէն, և իբրև ցուրտ նետ մը խոցեցին սիրտս: Ա՛յ, գէթ բուէր այդ հայեցուածքը. ոչ, լաւ գիտես որ կը կուրացնէ սէրը: Փարսառեցայ երկար ատեն նոյն սեղերը ինքիբմէս դուրս, այլ անօգուտ:

Երկրորդ օրը խորհրդի նստեր էր իր պաշտօնէից ու զօրագլխաց հետ: Ուստի առիթ չունեցայ սեսնալու: Բայց երեկոյեան գէ՛մ լուր Հարցուց վրաս, ինչպէս երբեմն. և ասով լեցուեցաւ սիրտս ակնկալութեամբ, Համարելով որ պիտի հաճէր ընդունել զիս: Մէկ վայրկեանի մէջ մոռցուց քաշած նեղութիւններս, սրտիս դառնութիւնը ու լացս: Ուրախութենէս սկըսայ աչքիս ևս չհաւատալ. միտքը դրի որ խաբուած պիտի ըլլամ առջի իրիկուն: Միլիդգայ անտառին մէջ: Յոյսը կը մխիթարէր հոգիս, ու կը մուցնէր բոլոր անցեալ ցաւերս: Հասու վերջնապէս ակնկալեալ ծածուկ: Ելայ սենեկէս խռոված ու տագնաւ պած, ու կը յառաջի ծածուկ ձամբէն . . . այ անիծեալ . . . Հազիւ թէ անցայ այն

դուռը որ ալ բայ էր իմ և սիրելի առարկայիս մէջ, տեղի տուա գետինը ոտքիս տակ: Բան մը կը փնտռէի, որ կարենամ բռնել և ազատիլ. բայց 'ի զուր. դորքեցայ դատարկութեան մէջ, ջնջորի մ'անձուկ որմոց մէջ, Բարձրէն էր անկուճը. այնչափ որչափ բարձր էր թագուհւոյն պալատը: Կրկին ու կրկին զարնուելով աստ անդ, խորտակեցան անդամներս ու ջարձարեցան ոսկերքս, և կարճ ու հատու սուրերն որ կը ցցուէին պատէն դուրս յօջ յօջ պատուեցին մարմինս: Վերջապէս հանգստացայ, մահուամբ. շատայ մ'կլլաւ, մեծ ալիքներն ցայտեցան չորս կողմէս, և Եփրատայ, անագնագոջ անդունդը փակուեցաւ վրաս:

Երբ պատանին լսեց այս բաները, մազերն տնկուեցան, ու ցուրտ քրտինք մը սկըսաւ վազել բոլոր անդամներէն:

— Սոսկումն, — գոչեց Արա, երբ լմրնցուց ուրուականին իր տխուր պատմութիւնը: Արեւին գազան մ'իջեր Դամիրամ:

— Լա կ'ըսես, այժ գազան: Գու ալ իմ վարձանս կ'ունենաս, թէ որ ուշանալու ըլլաս հօս:

— Փոյթս չէ մեռնիլը, Բայց թէ որ հեռանալու ըլլամ, ապահով եմ կենացոս վրայ: Ո՛հ, Սանտի, կ'ուզեմ վրէժ խնդրել քու մահուանդ:

— Ա՛ր փորձեր հիմա վրէժխնդրութիւն անխոչեմութեամբ: Ի՛նչ կրնամ ընել միայն ու անզէն հարիւր ծողվորոց թագուհւոյ մը դէմ: Չէ քայլութիւն վրէժ խնդրել կընկանէ մը. կամ կը խորտակիս դիրարբեկ եղեգան նման, և կամ կը խոնարհիս իբրև կնիւն, անոր ամոք հրապուրանաց տակ:

— Ո՛հ, ոչ բնաւ, կ'երդնում: Բայց ըսէ, խորհուրդ տուր ինծի սիրելիդ իմ սասուեր, ի՛նչ ընեմ որ ուզածդ ըլլայ:

— Փախիլ, բայց ոչ իբրև երկչոտ եղջերու մը որ կը վախնայ որսորդին նետէն, այլ իբրև առիւծ մը որ կը խորտակէ փակարանին ցանկը, ու կը ստանայ վերստին իր նախկին ազատութիւնը: Գնա, ցուցուր խաբեբային թէ ինչպէս յայտնի են քեզի իր չարահնար դարանագործութիւնքը: Թիչէ Բզնունեան պատգամը՝ Արմախրը թողլէ՛ր առաջ. «Սննաարայ երկիրը մահաբեր պիտի ըլլայ քեզի»: Գարձիք քու արքունիքդ թէպէտ ոչ այնչափ փառաւոր, բայց պատուաւոր, և թող որ ճաթի նա իր անկարող կատաղութեանը մէջ. և դու վրէժ խնդրէ Սանտիիդ մահուանը: Առ ծամս բաւէ այսչափ: Ողջ լեր, ու մի մոռնար դիս:

— Ի՛նչ, կը թողնու գիս:

— Այո՛. մօտ է արշաղանս. մթութեան

աստուածն չի ներեր ինձ կենալու հօսաւելի:

— Ո՛հ, Սանտի, սիրելիդ իմ Սանտի. ալ մէկ մ'ալ պիտի չտեսնուի՞նք երկրիս վրայ:

— Թերևս, — պատասխանեց ուրուականն տխրութեամբ:

— Ըսէ ինծի . . . աւելցուց Արա ամբշնայով, նման այն մարդուն որ կը վախնայ ձանձրացնելու իր խօսակիցն անվերջանալի հարցումներով: — գրաւ մը պիտի չի տան ինծի այս մեր խօսակցութեանը:

— Գեռ կը տարակուսիս վրաս, — գոչեց Սանտի յանդիմանական ձայնով. Դատ լաւ. ահա գրաւական:

Այսպէս ըսելով մօտեցաւ իրեն, գրաւ ձեռքերը պատանւոյն օսերուն վրայ, և մօտեցուց շրթուները երեսին:

Չգաց Արա համբուրին հետ աղտեղի ջրոյ տպաւորութիւն մը երեսին վրայ, որ կը կաթէր մեռելոյն մագերէն, և արհաւիրաց աղաղակ մ'արձրկելով, ընկաւ գետինը կիսածիս:

Աւրուականն աներևութացաւ, և խաւարն տիրեց նորէն գետնափորին մէջ:

Գանի մը վայրկեան ետքը, փըսփըսոց ու ռանածայն մը լուռեցաւ, ապա վառած ջաջ մը երեցաւ, զոր կը կրէր տեղոյն մունջ պահպաններէն մէկը, և անոր լուսովը լուսաւորուեցան երեք իմաստունքը, դառնալով նորէն իրենց առաջին տեղը: Բայց գտան Էայոց թագաւորը գետին տարածուած, սևագոյն վարագորին առջև, որ փակուեր էր գարձեայ:

— Հիմա հաւատաց արգեօք, — հարցուց ձեռքին մէջ ամմիի ոստ ունեցող իմաստունն:

— Չաւեցիր ուրուականին հետ ըրած խօսակցութիւնը, պատասխանեց ներքինի ծաղիկ ունեցող ընկերն:

— Սիրոյ դիւթական զեղն զօրաւոր ազդեցութիւն մ'ըրած է վրանս:

— Պիտի մեկնի՞նա, հարցուց միւսը:

— Գեռ կը տարակուսիս: Ես ամենևին տարակոյս չունիմ: Մէկ մ'ալ պիտի չի տեսնուի թագուհւոյն երեսը. այլ մտիկ պիտի ընէ մեր խորհրդոյն:

— Եւ սակայն . . .

— Եւ սակայն, կ'իմանամ միտքդ, կը մտածես սպաննել զինքը:

— Սպանեալ թշնամին մէկ մ'ալ նեղութիւն չի տար:

— Կ'ընդունիմ, բայց նա սակէ ետքը թշնամի չէ մեզի:

— Մեղի չէ, կը հաւանիմ, բայց ինծի թըլնամի է. չը սկըսաւ. նա թշնամի ըլլալ թագու-

հոյն: Ուստի միշտ հաստատուն եմ առաջին խորհրդոյս վրայ, սպաննենք: Քիտցեք, — աւելցուց ձեռքին մէջ ամոմի ոստ ունեցողն, որ մի է մեր հասարակաց օգուտը, և ամենքս ալ մի և նոյն վախճանին կը դիմենք:

— Չըզգ մտածէ աւելի, ո՞վ Չերտուչդ, — պատասխանեց ներքինի ծաղիկ ունեցող իմաստունն: Քու ամանական վրէժխնդրութեանը պատճառաւ պիտի վտանգդ մեր գլխաւոր օգուտը, որուն համար միացած ենք:

— Բայց ես կը վախեմ տակաւին . . . . Ըսէ ինծի, ո՞վ Սուճատ, քանի որ կ'ապրի նա՞ կրնանք ապահով ըլլալ մեր կենացը վրայ:

— Եւ եթէ մեռնի նա, կը յաջորդէ իրեն ուրիշ մը, աւելցուց մէկէն Սուճատ: Քոզ որ ապրի մարդկանց մէջ ամենաչըքնաղն, և կանգնի իր հայրենի լեռանց մէջ զօրաւոր պատնէջ մը Շամիրամայ աշխարհակալութեանց դէմ:

— Այո՛, — ըսաւ ընկերն, ձեռքին մէջ պապիրի թերթ ունեցողն. — աղէկ կ'ըսէ Սուճատ: Թէ որ մեռնելու ըլլայ Հայոց թագաւորն, ո՞վ պիտի նպաստէ մեր խորհրդոցը: Թագուհին պիտի չիմանայ քի՞ կ'ար համարչէր զինքը, անմխիթար պիտի արտասուէ, և անշուշտ պիտի փնտռէ ու վրէժխնդիր ըլլայ զինքը սպանողաց: Ապահով ենք որ պիտի չյայտնուի օր մը Եւսանձնէից գաղտնիքն, զեւ իրեն վախճանին չհասած:

— Կը տեսնաս, — կրկնեց Սուճատ, որ Մոնէ իմաստունն իսկ քեզի հակառակ է: Մտիկ ըրէ մեր խորհրդոյն որ հասարակաց

օգտին համար օգտակարագոյնն է: Վերջապէս ի՞նչ է մեր գաղտնիքն: Ինչ որ է բուկդ, ո՞վ Չերտուչդ, որ մեծածխիզ կ'աշխատիս ազատելու զՎակտրիս Քուչայ որդւոց ձեռնարկութենէն: Ապրի ուրնին և օգնէ մեր խորհրդոյն Հոյկայ թոճաորդին: Եր որ ու զօրաւոր զործի մ'է՛նա պատերազմի Բաբելոնի գոռոզ բռնակալաց դէմ: Հայք երբնին թշնամութեամբ էին Բաբելոնացուց հետ, ապա հաշտուեցան բայց միշտ անվստահ էին վրանին: Հիմա հարկատու են, այլ վախնալով չարագունէն, կը պատրաստուին յընդդիմադրութիւն: Կայծն որ կրնայ բորբոքել ճշորբը, մեր ձեռքին մէջ է, ուրնին ինչո՞ւ գտնենք զայն անխորհրդաբար Շամիրամայ ցասումը, պատերազմ Հայաստանի վրայ. և միթէ ասիկա յարմար առիթ չէ՞, որուն կը սպասէ հայրենիքը թօթափելու վրայէն գերութեան լուծը: Եւ միթէ մեր հասարակաց փրկութիւնը՝ հպատակ ժողովրդոց այս յուզման վրայ չէ՞: Պայմաննիս յիշենք Չերտուչդ, որուն վրայ երգուրեցանք, և գիտցիր որ բազմութեան կամքն ունի օրինաց զօրութիւն:

Այսպէս խօսեցաւ Գանգէսի իմաստունը, և Չերտուչը ծռեց զլուխը 'ի նշան հաւանութեան:

— Ըլլայ, ինչպէս որ կ'ախորժիք, ըսաւ նա: Երանի՛ թէ ձեր խորհուրդը օգտակար ըլլար հասարակաց դատին՝ որուն կը հպատակի՞ն և ես:

Այսպէս ըսելով մէկզի քաշուեցաւ: Կոյն միջոցին Սուճատ մտեցաւ Հայոց թագաւորին, ծռեցաւ վրան, և շիւղ մը շնչել տրւաւ քթէն զօրաւոր հոտ մը, զոր քիչ առաջ հաներ էր ծոցէն:

**ԲԵՒԵՌԱԶԵՒՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ**

Յետագայ յօդուածը, զոր Լընտրման Գաղղիացի երեւիլ արեւելքիտին գրուածն ենք թարգմանաբար քաղցրեցնք, կը հրատարակենք, ոչ իբրև ամենայնիւ հաւան իրեն կարծեացն, որչափ հետաքննին աղգասիրաց սեղնկութեան համար:

Հայաստանի հին պատմութիւնն՝ Արեւմտեան (Կիրոսի) ժամանակէն

առաջ, բեռնածև գրոց ընթերցմամբ՝ իրացընէ՛ անակնունելի բացայայտութիւն մը ստացաւ: Իրանօք են հիմայ, ստոյգ և ժամանակակից յիշատակարանք, (որոց ոմանք ընիկ են և ոմանք ասորեստանեայ), Հայոց պատմութեան գլխաւոր մասունքն: Բայց այս յիշատակարանաց պատմածն, որոնց վկայութեան վրայ չի տարակուսուիր, շատ աննման է Հայոց պատմագիրերուն և մասա